

րէն զատ ու շապրաւ է, ի դէպս շարամիւսուած մասնակի նկարագրութիւնն ու պատմութիւնը մեր այդ զաղթին, զոր առանձինն իրը ույզ կարդալը ոմանց համար եթէ հանձնել ջրվայ ալ, ոս այս օներին մէջ հաւանաբար ախորժելի ու զոնացուցիչ պիտի երեի:

Վէպիկները սիրուն են առանաբակ, բայց փորքի դիտողութիւն մ'ունինք «Հայու հոգիի մասին» եթէ տրուած բոլոր մանրամասնութիւնները պատմական չեն իրացէս, մարդ յաւսախոր կ'ըլլայ: Եւ ընթերցողներէն շատ շատերը ապահովարոր պիտի չզոհանան, ու պիտի չսրբն այն «Հայու հոգիին որ Սահմակինն է», եւ կ'ուզուի երեւան բերել ազային կրած սոսկակի մահուան միջոցին «Օ՛խ, ի՞նչ լաւ է այս ասաուած՝ ի՞նչ լաւ է որ հայու պէս կը մեռնիմ»... ազայակովը, որբան ալ անկիզդ ըլլայ ան: Մենք ասանկ առիթներով մովզանքի համար կը զորդածենք «կսկծու փառը Աստծու» բացատրութիւնը:

Դիրքին Թափառումներ ու Արձակ էցեր բա, մինները գրական արժէր կը ննրիայացնեն: Անոնց երկուրին ալ ներշնչումին ադրիւր սէրն է, սէրը կնոյն ու մեր «Քրասիանավայր երկրին» Հայաստանի, որուն փիւնիկի մը հանգոյն յունելին ու ազատութեան դրօս պարզելը առւն կու տան «Կեզօնի ի փառս յարացեալ Հայաստանի» գեղեցիկ էցին: «Ֆեզնաչն ոչ նուազ, ու թիրես անոր չափ պղուոր են Վասպուրականցիներու առաջին նահանջէն և տար 1918ին զրուած «Մելպայ»ն և «Տարի մը դէպօնի հու հասուածները, որոնց վերջինը Ա. Անարոննանի «Յարգանել Երգ»ին կազմն ու ոդին, եւ է. Ակնունիին «Ֆեզով Երկիր»ին կտորին շտանչն ունենալ կը թուի տնկ տեղ, զերծ առկայն երկուրին ալ հո ետորական ու յեղափոխական դրոշմէն: Ասիկա ներբողիան ծօն մըն է, ասրուած անցեալի մը պանծալի յիշատակներով խանդագառ պանծուիս զրագախին կոզմէ: Վասպուրականցիներու Ապրիլեան Հերոսամարտին տա թիւ իրենց ինը բութիւնը պանպանելու վճռ ական առաջադրութեամբ՝ նպասակին սիրոյն անձնական կամ կուսակցական զօնւէ նկատումներէ սրուած ու սիրաօրէն եղրայրացած հայորդիներու հաւարարար յայտնաբրած առարիթնութիւններուն, անոնց նուիրումին, հաւատաբրութեան, հնարամութեան, բացութեան, ու ասոնց իրը արդիներ արիւն արցունիք ու կենաց եւ մահու այդ նեղ օրերուն Այգեստանի մէջ համախմբուած հայութեան մէջ ստեղծուած ողեւորութեան: եւ ասպա շահուած յաղթանակներուն:

«Այսպէս Ապրեցանիր»ը մեր յես պատերազմեան երեւող գրական երկերու լաւազոյններէն է:

Ան այսունեաւ մեր մէջ նոր պատրաստուելիք հայերէնի բարձրացոյն ձեռնարկներուն համար, մէջ պէս նաև տօնուելիք գրական ու հայրենասիրական հանդիսութեանց տա թիւ արաւանութեան յարմար, ընափիր կտորներ կրնայ հայթայթելի եւ ասիկա պէտք մըն է այժմէական:

240ն ՎՐԴ. ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

ՍԻԼՆԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆԵՐԸ



Սուրաբայայէն Պ. Հայրապետ Յակոբը և ազգայինը ասէ յառաջնամակաւ մը կը տեղեկացնէր թէ Մեծ Պահոց ժամանակ եկեղեցիներու ոմանց մէջ, ծածկուած սեղանի վարագոյրի առաջ, տնկուած կը տեսնէնք մեր Տէր Յիսուսի նկարուած խաչափայտը, իսկ ոմանց մէջ ոչ, բաւականալով միտոյն սև վարագոյրով կամ վարագոյրի վերայ կարուած կամ ասեղնազործուած խաչով: Պ. Հայրապետ կը խնդրէ Միմնի խմբագրութենէն որ փութայ պարզելու թէ՝ համաձայն հայ եկեղեցւոյ աւանդութիւններուն ո՞ւնէ ուղիղը և պարտադիրը. չկա՞ն արդեօք այս մասին օրէնքներ և կարգեր, և եթէ կոն, ո՞ր զիրքերուն մէջ կը գտնուին անոնք, որպէսպէ եկեղեցւոյ պաշտօնեաները հնարաւորութիւն ունենան անոնցմով առաջնազուելու: իսկ եթէ գոյութիւն չունին այդպիսիները, կ'աւելցնէ յիշեալը՝ թէ պէտք է որ հոգեսոր ծայրագոյն իշխանութիւնը հոգ տանի պատրաստելու այդպիսի հրահանգներ, և այլն:

Այս ազգայինին յուզուած խնդիրը կրօնական ծիսական է, և արդարեւ բացատըրուածին պէս կը կատարուի այժմ հոյ եկեղեցիներուն մէջ: Մեծ Պահոց ատեն հոյ եկեղեցիներէն ոմանք ծածկուած վարագոյրին առջև կը գնեն կամ կը կախին խաչելութեան պատկեր մը, այլք պարզ խաչ մը ոյնինին զրայ, և այլն: Հայ եկեղեցւոյ աւանդութիւն մ'է աս՝ թէ պէտք է որ Մեծ Պահոց ժամանակ խաչելութեան պատկեր մը զետեղուի վարագոյրին առջևը. կը կարծեմ թէ նոյն ծիսական սովորութիւնը շատ հինէն կուզայ և ունի իրեն խորհրդաւորութիւնը, ոչ թէ ապաշխարութեան օրերուն մէջ խաչեալ Փրկչին չարչարանքը յիշելու, այլ անոր յաղթանակը: Քրիստոնէական հնախօսութիւնը կը յայտնէ թէ պարզ խաչերու գործածութենէ զատ, Պ. և Ե. դարերու մէջ Քրիստոսի խաչելութեան պատկերը՝ նկար կամ քանդակ գործածական էր ի սկզբան միտքն բարեպաշտ մաս-

նաւորաց և ապա հրապարակային ծխսական պաշտամունքի համար, իբր յաղթաշնակը եկեղեցւոյ՝ ընդդէմ հեթանոսութեան: Նոյն պատկերները նախնական ձևով ցոյց կուտային խարիսխ մը՝ որուն վրայ բեկուուած էր Յիսուս Քրիստոսի խորհրդանշանը եղաղ ձուկ մը, յետոյ նոյն պատկերը վերածուեցաւ քառամին խաչի մը որուն վրայ կը զետեղուէր գառն մը՝ իբր պատկերն Յիսուսի. այս եկեղ պատկերներ տարածուած էին հին հին եկեղեցիներու մէջ, ինչպէս ցոյց կուտայ հնախօսութիւնը:

Ինչպէս գիտենք պատմութենէն, զանազան հերետիկոսութիւններ Գողգոթայի զոհին իրականութիւնը այլայլեցին. և քրիստոնէական քանի մը երկիրներու մէջ Քրիստոսի խաչելութեան պատկերները տեսանելի չէին, և Քրիստոսի մարդկային բընութեան նկատմամբ կը տածէին այլ ընդայլոյ ըմբռնումներ՝ ոչ ուղղափառ: Արեւելքի մէջ ալ խաչի նշանը չափազանցօքէն խորհրդանշանուկան (symbolique) զարդ մը զարձած էր: Քրիստոնէական արուեստին մէջ խաչելութեան պատկերի նկրմուծումը արգարեն հակազդեցութիւն մ'էր ընդդէմ վիրոյիշեալու ուղղափառ ըմբռնումներուն. ուստի շատ կանուխէն որոշուեցաւ ներկայացնել Գողգոթայի տեսարանը իր բոլոր մանրամասնութիւններով, հաստատել թէ Քրիստոս իրապէս չարչարուած էր մարդոց փրկութեան համար, մարդկային բընութեամբ, հոււաստացելոց ցոյց տալ թէ Անոր չարչարանքները ունայն երեսոյի մը չէին, այլ վշտագին իրականութիւն մը: Զ. և է. դարերուն, Արեւելքի մէջ մանաւանդ ծագած էին աստուածաբանական վէճեր, եկեղեցին անդրադառնալով անմնց՝ պէտք էր տալ այնպիսի բացատրութիւն մը՝ որ եթէ անցելոյն մէջ Քրիստոսի խաչելութեան պատկերը հեթանոսութեան վրայ եկեղեցւոյ յաղթառութիւնը ցոյց կուտար, նոյն վեճերուն ասթիւ ալ Քրիստոսի մարդկային բնութեան և մարմառութեան յաղթանակը ըլլար ան: Այս մեկնակէտէն էր որ եկեղեցին 692ին Տրուզզեան ժողովին (կ. Պոլիս) ժՈ. Կանոնով կը պարտազրէ քրիստոնեաները «որպէսզի Փրկչին պատկերները նըկարեն այնպէս մը՝ որպէսզի մենք կարողանանք տեսնելու բանն Աստուծոյ ամբողջ վիեմութիւնը Անոր խոնարհութեան մէջէն,

պէտք է որ պատկերահանը առաջնորդէ մեղ մարմնով կենդանի, չարչարուող, մեր փրկութեան և աշխարհի փրկարդութեան համար մեռնող Յիշառուի յիշառակին » (Mansi):

Է. և Բ. դարերէն վերջ ընդհանուր գործած են եկեղեցեաց մէջ խաչելութեան պատկերները, և յայտնի է որ վերոյիշեալ ուղղափառ խորհրդածութեանց համաձայն հայ եկեղեցին ալ հինէն ի վեր ընդգրկած է խաչելութեան պատկերին ծիսական պահանջը, և աւանդաբար յարմար տեսնուած է որ Մեծ Պահոյ ապաշխարութեան օրեւուն ի տես ժողովրեան զրուի փակեալ սեղանին վարագոյրին վրայ նկարուած և կամ զատէն խաչելութեան պատկեր մը, ի յիշառուկ եկեղեցւոյ յաղթանակին ընդգէմ հեթանոսութեան ինչպէս նաև ընդգէմ մեղաց, Տէր Յիսուսի ճշմարիտ մարդկութեամբն ու մտրմասութեամբն: Մենք հայ եկեղեցւոյ այդ սովորութիւնը կանոնական կը զանենք. հին աւանդութիւն մ'է. պէտք ալ չկայ նոր հրահանգներ տալու. բոլոր հայ եկեղեցիները պէտք է հետեւին անոր: Բայց հոգելոյս Օրմանեան Սրբազան տեսէք ինչ կը գրէ Ազգ. Հիւանդանոցի 1906ի Բնդարձակ տարեցոյցին իր Շիխական Բառարաննին (էջ 182) պատկերասին տակ, «... ի գէպ է յիշել որ Պահքի օրերը փակեալ վարագոյրին վրայէն կախուած խաչելութեան պատկերը որ իբր ծիսական պահանջ կը նկատուի, բայց իրոք ներհակն է, Վարագոյրը կը դոցուի և սեղանին պատկերը կը փակուի, ապաշխարութեան գաղափարը զարգացնելու և աստուածային տեսութեան զրկման աղգեցութիւնը ներգործելու համար զարձեալ վարագոյրին վրայէն նորէն պատկեր դնել՝ այդ հիմնական զիտումը կը տկարացնէ. որչափ և ցաւագին ու սրտայոյզ ըւլայ խաչելութեան պատկեր մը: Նոր սովորութիւնը յառաջ եկած է կ'երեւայ վարագոյրը պատկերազարդելու արուեստէն, որուն հնագոյն օրինակները կը գտնուեին էջմիածնի մէջ Հնդկաստաննէն եկած, եւ յիտոյ կ. Պոլոսյ մէջ ալ շինուած են, և Մեծ Պահոյ համար Խաչելութեան և Զարչարանաց պատկերներով զարգարուած վարագոյրներ պատրաստուած են, որոնք որ այդպիսի վարագոյրներ չեն ունեցեր,

պատկերով մը զայն փոխանակել սկսեր և այսպէս այլիս տարածուած սովորութեան մը առիթ ընծայած ենք:

Մեր կարծիքով սակայն, ըլլայ վարագոյրի վրայ նկարուած, ըլլայ ուրոյն խաչելութեան պատկեր մը վարագոյրին առջե զրուած, ապաշխարութեան ուեէ դիտում չի տկարացներ, վասնզի Աւազ սեղանին պատկերը Ասառուածածնի պատկերն է և ի տես զրուած խաչելութեան պատկերը քրիստոնէական ուրիշ խորհուրդ կը ցուցացնէ, ինչպէս բացարեցինք վերեւ և հայ եկեղեցին զարերէ ի վեր ընդունած և կիրարկած է զայն:

Որչափ որ՝ ոմանց կողմէն՝ Զենոր Գլակի պատմութիւնը և Ազաթանգեղոսը յետին զարուց գործեր նկատուին, բայց դարձեալ անոնք իրենց մէջ կը կրեն Հայոց քրիստոնէութեան ծագման բարձր հընութիւն մը և մանրամասնութիւններ կը պարունակին Ս. Լուսաւորչի քարոզութեան և Հայոց նախնական քրիստոնէական կեանքին վերաբերութեամբ. Նոյն պատմիչներէն առաջինն է որ կը յիշէ թէ Ս. Գրիգոր և Ս. Տրդատ յաղթական խաչեր կանգնած էին Տարոնի բարձր բլուրներու վրայ ի տես հաւատացելոց, իսկ հայերէն Ազաթանգեղոսը Ս. Լուսաւորչի բերանը կը գնէ (Էջ 68) հետեւեալ խօսքերը «... և փոխանակ զրուելոյ փայտիցն, զխաչ իւր կանգնեաց ի մէջ տիեզերաց, զի որով սովոր իցեն երկիրպաղանել փայտի, սովորականաւ ընդելականաւն հաւատացեն երկիրպագանել խաչին փայտի, և որ ի վերանորա պատկերն եւ մարդարկն յիշ, զի ի վերայ խաչին տաէր այսպէս ...»:

Ս.յօ խօսքերը ապացոյցներ են թէ Քրիստոսի խաչելութեան պատկերը հինէն ի վեր զոյութիւն ուներ քրիստոնէից մէջ և ապա ծիսական պահանջով մը ներմռւծուեցաւ եկեղեցեաց մէջ վերագոյն բացատրուած իմաստով զոր կը յայտնաբերէ Հայոց յաստանեաց եկեղեցին Մեծ Պահոց մէջ խաչելութեան պատկերը գնելով ի տես հայ հաւատացելոց:

Մ. Ե. Ա.

Վաղուց ե բնրեցող մը Դավայէն (Տիար վ. Աբրամանեան) հարցուած էր մեզի քի ի՞նչ աւրեւուրիւն կայ Հայ Առաքելական, Բողոքական եւ Կարոլիկ եկեղեցիներու միջնէ. Ասոնք ինչ կը դաւանին իրացնէ աւրեւ, ո՞ր միւսին մօս է, եւ ասոնց բաժանմները ե՛ր եղած են:

Հարցուամբ շատոնց եղած է թեւ, բայց վասն ենք որ անիկա շատ մը հայ քիսունեաներու մտին համար միւս խնդիր մը եղած է:

Գոհացուցիչ պատասխան մը մեծ զիրք մը գեկուլ միայն կարեիլի է տալ. բայց եւկար առ այդմ յետաձգելով կարն ի կարենյ սաշափն ըսենք:

Հայոց Առաքելական եկեղեցին կ'ընդունի միայն Տիեզերական առաջին ժողովները, զումարուած 325-ին, 381-ին և 431-ին Ք. Ե., Տեառն մերոյ աստուածուաթիւնը ուրացողներու դէմ, Ասոր մարզկութիւնը ուրացողներու դէմ, և Անոր մէջ երկու անձ զաւանողներու դէմ: Մեր եկեղեցին այս երեք ժողովներու դրածէն (որ մեր Հաւատամին մէջ կ'ամփափուի) աւելի բան քրիստոնէական փրկութեան համար անհրաժեշտ չնկատեր: Կաթոլիկները այս երեքն յետոյ տակաւին բազմաթիւ ժողովներ կ'ընդունին և անօնց որոշումները պարտազիր և անհրաժեշտ կը նկատեն: Բողոքականները բնաւ ժողով չեն ընդունիր. ամէն մարդ աղաս է իր ուզածին պէս մեկնելու Ս. Գրիգոր, և ոչինչ ունին մը Հաւատամին համապատասխանող, և, հակառակ մեզի եւ Կաթոլիկներուն՝ Տէր Յիսուսէն ի վեր սերունդէ սերունդ եկած աւանդութիւնը կարեսը չեն նկատեր:

Հայոց եկեղեցին կ'ընդունի թէ բոլոր հին եկեղեցիները (Հոռմէական, Յոյն, Ասորի, Հապէշ և այլն) ծշմարիտ և Ընդհանրական եկեղեցին մաս կը կազմին, միայն թէ անոնք առաւել կամ պակաս սխալ գաղափարներ եւ սովորութիւններ ունին: Կ'ընդունի թէ միութեան կազը էական բաներու ընդունելութեան մէջ է (Հանգանակ, Խորհուրդներ և այլն). իսկ ամէն աղդ կընայ իր կրօնական պետն ունենալ և անոր հնագանդիլ: Կաթոլիկը՝ ո՞վ որ Պապին չհազանդիր և հոռմէական եկեղեցիի